

## ՀԵՒՈՆԴԵԱՆ ՔԱՀԱՆԱՆԵՐ

Վերնագրի սահմանումին ներքև ընդհանրապէս կ'իմացուին յանուն քրիստոնէութեան նահատակ այն ինը եկեղեցականները<sup>(\*)</sup> որոնք եղան Ե. գարու վարդանանց շարժումին զլիսաւոր եկեղեցական-կազմակերպիչները։ Քիչ մը լայնելով սահմանումին շրջանակը, անկէ ներս կ'իմացուին նաև նոյն շարժումին բոլոր ուխտավահ եկեղեցականները։ Այս յօդուածին մէջ առաւելաբար երկրորդ իմաստով իմացուած է վերնագրին տարողութիւնը։

Պատմական կարեոր գէպքեր, յաճախ կարելի չէ սեղմել պատմագէպքի մը տարբիթրովը միայն երբ գէպքը հասունացնող ժամանակամիջոցը, պայմանները կ'երկարածուին տասնեակ մը տարիներ և երբեմ գարեր։ Նոյն պայմաններու տակ վարդանանց շարժումը կարելի չէ եղրաւորել 451 թուականով մը միայն, այլ պէտք է լայնել շարժումին տարածքը սկսելու համար նուազագոյնը գրոց գիւտի թուականէն, երթալու համար մինչև վահանեան շարժումին յազթական աւարտը, նուարսակի դաշնագրով (484)։ Ու շրջան մըն է փսիկա ուր մեր երկրին զեկավարող տարբն է հայ հոգեկորականութիւնը, որ իրբ գրօշակիր մեծ ոգեկանութեան մը՝ մեր պատմութիւնը հարստացուց մեծութիւններով, որոնց ամենէն սխրալին եղաւ վարդանանց շարժումը։

Թէ ինչպէս ընթացք առաւ նման վարչաձեկի մը գոյութիւնը Հայ Աշխարհէն ներս։ Առոր համար անհրաժեշտ է համառօտքալուածք մը, ուր պիտի գտնենք քրիստոնէական առաջին դարերուն հին հեթանոս աշխարհը ծանրաբեռնուած ու պարտասած հեթանոս պաշտամունքի խորհուրդովը, որ զգալիորէն կը դառնար անբաւար, յառաջացած քաղաքակրթութեան մը հասնող Արեւմտեան աշխարհին ժողովուրդ-

(\*) Յուլսէփ կաթողիկոս, Զեռնդ Երէց Վահանղեցի, Ասակ Եպիսկոպոս Ռշտունեաց, Մուշէ Երէց Աղքակեցի, Արշէն Երէց Բագրեանղեցի, Քաջաջ Սրէ, Ռշտունի, Թաթիկ Եպիսկոպոս, Սամուէլ Երէց, Արքահամ Սարկաւագ։

ներսւն մանաւանդ, որոնք տարապարհակ կերպով կ'ապրէին պահանջը «անծանօթ Աստուծոյ» մը որ յազեցնէր զիրենք նոր ու ըզձալի դարձած հոգեկանութեամբ։ Քրիստոնէութիւնը ճիշդ այդ օրերուն կու գար իր հոգեկան հարուստ ու յաւիտինաւկան խորքով, իր գերազանց ճշմարտութեան բերումովը լեցնել մարդերը, միանգամ ընդ միշտ շօշափելի գարձնելով և անծանօթ Աստուծոյն յինքնութիւնն ու ճշմարիտ պաշտամունքը։

Նրբամիտ Արեւմուտքը տեղի տուաւայս հոգեկան նորութեան, մինչ Արեւելքը իր դաժան բռնութեան մէջ մնայ անհալորդ Քրիստոնէական այն քաղցր հոգեկանութեան, որով գերի ու ստրուկ անհատը պիտի արժենորուեր բարձրանալով գերագոյն իմաստաւորումի մը, իր հազնելիք հոգեկան գեղեցկութեան ընդմէջէն հասնելու համար մինչև աստուածացում։ Աշխարհագրական, քաղաքական, մտաւոր, հոգեկան տեսակաւորումը որ դարեր շարունակ, մշտակայ պայքարի մը վերածած էր յարաբերութիւնները Արեւելքին ու Արեւմուտքին, Քրիստոնէութեան երեւումով պիտի ստանար նոր թափ։

Հայ Աշխարհը, որ մինչև այն ատեն գրօշակիրն էր հեթանոս Արեւելքին, Քրիստոնէութեան իւրացումով միանգամ ընդմիշտ կը փոխէր իր կեցուածքը, ըլլալու համար Արեւմուտքին հետ, այս անդամ վերսկսելու համար իր գոյութեան արիւնոտ պայքարը Արեւմուտքի փոխան՝ ընդգէմ Արեւելքի նիզակ շարժելով։ Այս փոփոխութեան առջև հայեցակէտերը երբեմ կը տեսակաւորուին, եթէ մէկ կողմէն ընթացք առնողը գովքն է պատմական այս դարձուածքին, միւս կողմէ սակայն կան մարդերը հակառակ տեսակէտէն։ Ինչ ալ ըլլայ օրակական և ընկերային արժեքը ու մանաւանդ կանխակալ դիտումը երկրորդ տեսակի մտածողներուն, և սակայն մըտքեր պղտորող իրենց տեսութիւնները անհրաժեշտ է որ զարնուին փորձաքարի, երեան բերելու համար անարժէքութիւնը իրենց մտածելակերպին։

Թէ կրնա՞ր Հայը չքրիստոնէանալ։ Թէ կրնա՞ր Վարդանանց պատմաշընանն ու կանխող ժամանակը չըլլալ Հայ եկեղեցականինը։ — Ժողովուրդ մը որուն միտքն ու

հոգին կը մնային սրբուած տախտակներ՝ անհաղորդ հեթանոս հոգեկանութեան, ժողովուրդ մը որուն համար աղաղակող պահանջք կը մնար զոհացումը իր հոգեկան ծարաւին, ժողովուրդ մը որ իր մտքի ու հոգիի խորին խաւերուն մէջ զաժան Արեւելքինը ըլլալէ աւելի ազնուացած Արեւմուտքինն էր՝ չէր կրնար մնալ անտարբեր քրիստոնեայ նոր ողեկանութեան խուժումին, որուն առջև իսկապէս ալ ամենէն առաջ բացաւ իր ծարաւուտ հոգիին տարածքը։

Նոյնիսկ նախաքրիստոնէական արևելականութիւնը հայ հոգիին իրեն խարուսիկ խաւ մը, մասց անհաղորդ մասնաւորապէս արևելականութեան ընկերային թիրի ըմբռոնումներուն։ Հայ ընկերային գրոյթի մաքրութիւնը, համեմատած մեր շրջակայ ժողովուրդներու հեթանոս խենէց դիցաբառնութեան՝ հայ դիցաբառութեան զգաստութիւնը ու մեր կրակապաշտութեան, լոյսի վերացեալ ըմբռոնումը մեղի հասած մտածելու յետնորդ ձեւեր են, որոնք կ'առաջնորդէին մեր ժողովուրդը ըլլալու քրիստոնէութեան հակամէտ, ու մերժելու Արևելքի թանձրամիտ ըմբռոնումը որուն ամենէն ցցուն արտայայտութիւնն էր ճըճիներու, մողէսներու, շան ու եղի հետաքրքրութիւններով յագեցուած, ողեկանէն պարպուած ու սին ծխակատարութիւններու վերածուած կրօնքը մաղդեղին, ուր Հայը պիտի գտնէր իր հոգեկան և ընկերային ըմբռոնումներուն անարգ բռնաբարումը։

Ու շատ բնականորէն անգամ մը որ Հայը իր սեփականութիւնը դարձուց քրիստոնէութիւնը, ան զիտցաւ նոր այդ կրօնի մաքուր ներշնչումներուն ընդմէջն հասնի թարգմանիչներու և Վարդանանց նման հոգեկան ու մշակութային բարձունքներու, որոնց նմանները երեւք յայտնաբերած ըլլալար հայոց պատմութիւնը ատկէ առաջ։

Դէպի քրիստոնէութիւն հակող մեր հոգեկան կաղմուածքի պարագայէն զատկային ուրիշ աղգակներ, մեղ քրիստոնէութեան լոյսին մագնիսացնող, Մեր երկրին աշխարհագրական դիրքը պատճառ մըն էր որ, Արևելքի և Արևմուտքի յարատեալ պայքարին իրեն գետին, պարտասած մնար որպէս քաղաքական ամբողջ, որ առանց այդ պայքարին ալ կը տառապէր ներքին աւատական բաժան զրութեամբ։ Մեր քա-

ղաքական իշխանութիւնը այս պայմաններու տակ հեռու էր մեր ժողովուրդի միաձոյլ ամբողջականութեան նշանակը ըլլալէ։ Եւ հետեւարար պիտի ըլլալին մեր ֆիզիք զոյութեան աննպաստ պարագաներ։

Դիտուած է որ անհամներ թէ ժողովուրդներ յուսահատութեանց ծայրայեղ պարագաներուն, զիտակից կամ անդիտակից բնազգական գործօններու յանկարական պոռթկումներով թօթուեն վտանգին ծանրացող թաթը, վերականգնելու համար իրենց գէթ հոգեկան ամբողջութիւնը։ Քաղաքականորէն զառամած Հայութիւնը պէտք ունէր տարբերային ցնցման քրիստոնէութիւնը եղաւ այդ ցնցման ուժանակը։ Ու եթէ Քրիստոնէութիւնը յանձին Ներսէսներու, Սահակներու, Մեսրոպներու, չի կրցաւ ի վերջոյ փրկել մեր քաղաքական ինքնուրօնութեան, վերջին զառամեալ, հեշտացեալ մնացորդը — Արշակունին Արտաշիր — և սակայն Հայաստանի լուսաւոր Քրիստոնէութիւնը, Արեւելքի խաւարին մոլեզին ըրջապատումին ընդէմ, ստեղծեց այնպիսի հակագարձ մը որ Հայը — կարծէք երկնային հրաշալիքով մը — բանագատուեցաւ գէթ իր հոգեկան հոգեւոր աղգային միաձոյլ ամբողջականութեան։ Հոգեկան այս հզօր ամբողջականութեան անկաշառ թագաւորները եղան Հայաստանեայց Հայրապետները, անոր ամրակուռ բերդերը եղան մեր աշխարհի մենաստաններն ու տաճարները ու անոր անպարտելի բանակին զօրքն ու զօրավարները եղան Հայ եկեղեցականներ, որոնց հրաշագործ խանջը, եղաւ աղրիւրը ոյժին որ պիտի վերբռնէր քայքայուող Հայուն՝ Հոգեկան Միութիւնը։

Աննախընթաց այս բանական գերագոյն զէնքը եղաւ Մշակոյթը։ Սահակ-Մեսրոպնեան թարգմանչաց մտքի ու գործի գըպրոցը ընտրեց զրահներուն ամենէն անխոցիլին ու զէնքերուն ամենէն անճողոպրելին, ինչ որ կը կաղմէ մեծ այդ հոգիներուն հրաշալի հեռատեսութեան փաստը։ Աստուածաշնչական ու Քրիստոնեայ ամբողջ գաստիարակչական զրականութեան մը կաղմակերպումը եղաւ Հայու հոգեկան ամբողջականութեան, միաձութեան հոգեպարար սնունդը։ Այդ մշակոյթին տեսակ մը ամբողջական պատկերը տեսակ մը

եղբայրակութիւնն է նոյն թարգմանչական սերունդէն Եղնիկը, իր «Եղծ Աղանդոց» ովկ՝ Արօվնետե Եղնիկը արտադրող աշխարհը Եղնիկով Կ'ունենայ անհեքելի փաստը իր մշակոյթին բարձրութեան, մշակոյթ մը ուրկէ գուրս վմարուելով խաւարակուռ նախապաշարումներով լեցուն արեւելքը, կը փայլի Քրիստոնէական ոգեկանութեան, մեծ քաղաքակրթութեան անյազթահարելի ամրութիւնը։ Ու այս գիտակցութեամբ թափ առնող սլաշքը Հայ աշխարհին անվարան որ Եղնիկին քովիկը ստեղծէր սուկերիչն Եղիչէ մը որ բանաստեղծէր, փիլիսոփայէր, պատմագրէր յանուն Հայ Քրիստոնէութեան, Հայ ոգեկանութեան, խղճի մտածելակերպի աղատութեան (բան մը օրուն երբեք հանդուրժէր բոնակալ արեւելքը), մէկ խօսքով յանուն մեր ինքնութեան կոռուզներու նահատակութիւնը, գերազանց, հերոսական, երկնային արժանիքները։ Ո՞վ սիրտ պիտի ընէր պատուել զրահը Հայ Հոգիի այս հանդերձանքին, ու խորտակել Սահակ Մեսրոպեան դպրոցով պայմանաւորուած այս առանցքին կրանիթ ամրութիւնը, օրուն յաւերժական կենսունակութեան անկաշառելի նահատակները ըլլալու վճռակամութիւնը կը սնուցանէին ոչ միայն թարգմանիչներ — Դեւոնդեաններ — սպասարկուները այդ խորհուրդին — այլև անոնցմով գիտակից՝ զանգուածը ամբողջ Հայ Աշխարհին։

Պարսկաստան — հեթանոս արեւելքը — շատ ուշ միայն կրցաւ բուռն գործնականութեամբ անզրագառնալ Հայ աշխարհի այս այլափոխութեան; օրով Արեաց արքունիքի քաղաքականութիւնը միանգամը ընդմիշտ կը կորսնցնէր Եղբատէն մինչև կովկաս ընդարձակուող իր մէկ պատուանդանը։ Այս երկարածզումին պատճառը եթէ մէկ կողմէն Սասանեաններու զբաղուած ըլլալն էր մեր քաղաքական ինքնակացութեան ջնջումով, միւս կողմէ պէտք է նըլկատի ունենալ որ Սահակ-Մեսրոպեան դպրոցի մարդերը մտքին հետ զուգընթաց նաև մարդերն էին գործին, ու զիտցան գործնական ուժգին թափով կանխել պարսիկ չարամտութիւնը, Արարատեան բարձրաւանդակի հոգեւոր, անխորտակելի սպառագինումով։

Սասանեան քաղաքականութիւնը չի

կրցաւ ունենալ գիւանագէտի ճկունութիւնը, այլապէս իր քաղաքական մտածողներուն համար յստակ պիտի ըլլար թէ Քրիստոնէական բարձրագոյն քաղաքակրթութեան մը հասած ժողովուրդին համար բացարձակապէս խոտելի պիտի թուէր անկումը դէպի Մազդեղական բնութենապաշտութիւնը, որ իր տիգտութեամբ հազիւ անդրանցած ըլլար նախնական Ֆէրիշապաշտութիւնը, ուրմարդը պիտի ստորնանար իր բոլոր ընդունակութիւններով անբաններու պաշտամունքին։ Քաղաքական անհեռատեսութեան միջոցառումներ կը մնան միայն Սահակ Մեսրոպեան դպրոցներու մէջ տարիներով թրծուած նախարարներու Տիզբոն կանչուիլն ու սպառնալիքներու տակ անոնց կեղծուրացութեան պարագաները, ուրոնք պարսիկ արքունիքի միամտութիւնը կը հասցնեն անդր-հէքեաթային կշիռներու, ինչ որ շատ ալ զարմանալի իրողութիւն մը չէ բռնապետական կարգերու համար, մանաւանդ երբ նկատի ունենանք որ արքունական այդ ինքնախարէութիւնը կրնար իր կարգին արդիւնքը ըլլալ նաև յայտնի գնուակամութեան մը, ուր Յազկերտ վերջնականապէս ու փութով կը ցանկար տմբողջացած տեսնել ուշացած անհրաժեշտութիւն մը։

Սասանեան արքունիքը տհաս քաղաքականութեամբ թերևս, չի կրցաւ անդրադառնութեամբ նաև որ քաղաքականապէս բաժան բաժան նաև Հայոց Աշխարհին տէրն ու պաշտպանը այդ օրերուն՝ ոչ թէ Հայ նախարարն էր այլ նոյնինքն այն Եկեղեցին որուն գատակինիքը կնքել կ'ուզէր։

Ու պատահեցաւ անխուսափելին։ — օրհասականին զիմաց Հայաստանեայց Քրիստոնէութիւնը զինուորեցաւ Եկեղեցւոյ ու Հայրենեաց բանակին։ Կռուի սպազրէզ իջաւ նոյնինքն Հայ Եկեղեցականը — Դեւոնդն ու Դեւոնդեաններ — իրեն զերագոյն հրամանատարներ հոգեւոր այս բանակին, խօսեցան, ներշնչեցին, հրահրեցին, ու իրենց ամենահաս ներկայութիւնը երկրի բոլոր անկիւններուն, մէկ մարդու պէս ու գնուակամ ընդզգումով վեր բարձրացուց Հայաշխարհը իր բոլոր դասակարգերով, մահ սպառնալով ոչ միայն մեր այլազգի թշնամիններուն, այլև ի հարկին որդիին՝ ու-

բացեալ հօրը, կինը՝ ուրացեալ ամուսնոյն, ու հայրը զաւկին:

Զինուորեալ եկեղեցիին ու մոգական բանակին առաջին բալխումը Անդղ սահմանամերձ զիւղին մէջ եղաւ. բացումը՝ յետագայ բաղխումներուն, Հայաստանի շատ մը զլիսաւոր քաղաքներուն մէջ ուր Մազգեղականներ զաւածան Վասակի ձեռալինութեամբ ամբարչութիւնը ունեցան Ատրուշաններու կանգնումին: Իւրաքանչիւր քաղաք իր եպիսկոպոսին և կամ երեցին առաջնորդութեամբ ու ժողովրդական միահամուռ ճիղով, ընդվկեցաւ, խորտակեց ատրուշանները ու գուրս հալածեց Մազգեղական յետին մեացորդն իսկ Հայ Աշխարհէն:

Եկեղեցւոյ բանակը ստուարացաւ հետքահետէ իրենց կեղծուրացութիւնը հրապարակող նախարարներով, ու պահ մը կարծես հաստատուեցաւ օտարի բռնութեան դէմ Համահայկական ճակատ, մանաւանդ երբ նոյնինքն՝ զաւածան Վասակ նուածուած ուխտապահ այս բանակէն քաշուեցաւ ատեանը եկեղեցականներու — նախարարներու խորհուրդին ուր ստիպուեցաւ տալ ուխտապահութեան ու Հայրենեաց հաւատարմութեան իր խոստումը, ինչպէս և հազանդութիւն եկեղեցականաց — նախարարաց խորհուրդին որ կը փոխարինէր Հայաստանէն վտարուած պարսիկ կառավարչական կազմը:

Այնուհետև՝ մինչև Աւարայրի մարտը մեր գժրախտ աշխարհը պիտի ըլլար թատր ներքին անհամաձայնութեանց, եղբայրասպան կուիներու ու գաւաճանութեանց, կազմակերպուած Վասակի կողմէ, որ զերագոյն զոհողութեան ու նուիրումի այդ պահուն՝ օգտուելով իրեն նպաստաւոր պայմաններէ, կ'անջատուէր ու իրեն հետ կ'անջատէր կարգ մը նախարարութիւններ ալ Համահայկական ուխտապահութենէն, ստուարացնելու համար թշնամի բանակը որ քիչ ետք պիտի խոնուէր Տղմուտի ափերուն:

Յոլոր այս տկարացումներուն դէմ ծառացաւ երկրին ու բանակին իսկական տէրը՝ Հայ Հոգեւորականութիւնը, որ զիտցաւ չէր քացնել ամէն տկարացում ներքին ճակատի վրայ, ու նոյն տեսլականով ոգեղինացած սքանչելի Միութեան մը մէջ Աւա-

րայրի նահատակութեան առաջնորդել զանդուածը բոլոր դասակարգի ուխտապահներուն՝ ազատ թէ չինական, կին թէ մանուկ: Ազգն համօրէն առանց սակարկութեան կ'ընծայաբերէր ինքզինք թարգմանիչներու շարժումին ու զաղափարականին — նոյնինքն Հայ ժողովուրդին՝ Հոգեկան — Հոգեւոր-Փիղիքական Միութիւնը — ինքնամուացման գերազոյն մէկ խոյանքի մը մէջ, ինչ որ շատ հազուադէպօրէն կրնայ պատահիլ ժողովուրդներու պատմութեան մէջ: Դեւոնդեանք-Վարդանանք կերտեցին մեր ժողովուրդին — ու ժողովուրդներու — պատմութեան այդ սիրալին:

Ընդհանրապէս ամբոխներու հոգեկան նկարագրին մաս կը կազմէ յեղեղկութիւնը, մանաւանդ մեծ զործերու նախօրեակին: Այսպիսի պարագաներուն յաջողութիւնները անվարան մեծ հոգիններու գործեր կ'ըլլան: Եթէ Ղեւոնդեանք կրցան յեղյեղուկ ամբոխներէն կերտել «Վարդանաց» սիրալին, ատիկա եղաւ հմայքովը իրենց անձին մեծութեան: Անոնք իրեն Մարդերը թարգմանիչներու խումբին և կամ իրեկ աննաց անմիջական յաջորդներ իրենց հետ ունէին ժողովուրդին մեծ պաշտամունքը: Իրենց հետ էր այդ պաշտամունքը չնորհիւ այն զաղափարականին որուն առաքեալներն էին իրենք, ու այդ գաղափարականը թանկարժէք էր մեր ժողովուրդին համար ու անուրանալի: Խել Հայուն կրօնը՝ կը նշանակէր պոկել իրմէ իր ինքնութիւնը, քանի Հայը իր հոգեկան կազմուածքով, բարքով ու կենցաղով կը հակէր զէպի Քրիստոնէականը: Կը բաւէր միայն որ սրբութիւնով օծուն Հայ նահապետական տունը անդրադառնար իր սրբազն յարկէն ներս ընթացք առնելիք պարսկական ապականած ըմբոնումներուն, շատ բականօրէն ան պիտի ընդվկէր ինքնամուացմովը հերոսին՝ որ բազմաթիւ թշնամիններով իր ճգնաժամին վայրկեաններուն պիտի գործէր արիւնոտ նախճիրներ, աւելի քան երբեքը:

Դեւոնդեանց — ուխտապահ եկեղեցականներու հմայքը կը պաշտամուէր ոչ միայն իրենց զաղափարականով, այլ մանաւանդ իրենց իսկ անվերապահ նուիրումովը այդ գաղափարականին: Մեզի հասնող պատմութիւնը կենդանի վկայութիւն

մըն է, ուր անոնցմէ իւրաքանչիւրը մէջ մէկ տապանակներ են Աստուածային մաքրութեան ու անհուն նուիրումի, մինչև իսկ տալու չափ իրենց անձերուն անհաշիւ պատարագը, պատերազմի աւարտին Ապար Աշխարհի անապատներուն մէջ:

Կան չարախօսներ որոնք սովորութիւնը ունին ամէն արժէք վերածել անոպայ կշիռներու: Հոս ևս Ղեւոնդեաններու ամբողջ ճիզը վերածելով իրը պարզ նախանձայութիւնը եկեղեցականներու, իրենց դասակարգային շահերու վտանգումին առջև: Զենք գիտեր թէ ինչ սրտով անոնք անտես կ'ընին պարագան ուր այս մեծհոգի եկեղեցականները յանձն առին մռայլ նահատակութիւնը, որուն ահարկու պատկերին առջև չի նախընտրեցին երբեք քայլելքը աշխարհի այն բարիքներուն, որ կը խոստանար իրենց առատօրէն Մազդեզի կրօնը: Եթէ անոնց ճիզը պարզապէս հակադարձն էր իրենց դասակարգային շահերու վտանգումին, ինչո՞ւ ուրեմն ուրացումինը զինովը բացուող հսկայական շահատակութեան սա բացայայտ մեթումը: Արժանիքի ի՞նչ անհամեմատ կշիռ ասոնց և հեթանոս կրօնաւորներու այն խումբին միջև որոնք մեր երկրէն ներս քրիստոնէական ծաւալումին ոգի ի բոին հակառակելէ ետք, ճիշդ իրենց շահերու վտանգումին պատճառաւ, տեղի տուին, երբ Լուսաւորիչ գիտցաւ անոնց համար Քրիստոնէական Եկեղեցին ներս կազմակերպել առանձնաշնորհումներու հին պայմանները: Անշուշտ կարելի է խորացնել պարագաները, եթէ ուզենք արժանիքներու մէկ հատուածը վերագրել Քրիստոնէական կրօնի կինսառողջ այն հոգեկանութեան, որոնք զուրկ էր հեթանոսականը, հետեւաբար, մարդիկ, հոն դիւրաւ միտէին հեթանոս պաշտամունքի ուրացումին, և սակայն կայ նաև արժանիքի բաժինը մարդերուն որոնք գիտեն իրենց հոգին բանալ լոյսին, զոհել լոյսին ու ասիկա անհատական արժանիք է ներսէն ընդառաջող:

Ու նոյնը չէ պարագան Ղեւոնդեանց գլաքրոցակիցներուն, Թարգմանիչներու խումբին բոլոր անհատներուն, Ղեւոնդեաններէն առաջ կամ յետոյ, որոնց յանուն զաղափարականի նահատակութեանց սրտառուչ յաջորդութիւնը կը գտնենք. Փարպեցւոյ՝

վահան Մամիկոնեանի ուղղուած թուղթին մէջ: Հայ ժողովուրդը վաղուց կը ճանչնար այս համոզումի, նուիրումի մարդերը, անոնց մեծասթանչ գործերուն չոինզը քառորդ դարէ ասդին կը լեցնէր շարունակ իրենց ականջները:

Ու զոհողութիւնը, նուիրումը կը պըտղաբերին աննկուն կամքերով: Հայ ժողովուրդը զիտցաւ ըստ արժանուոյն ծաղկեցնել Ղեւոնդեան Հայ եկեղեցականին նուիրումը, աննախընթաց պատրաստակամութեամբ արձագանգելով Շաւարշանի կոչին, տոկալով խուժաստանի ամայքներու անօթի, ծարաւ, մերկ ու բոկոտն ահաւոր աքսորանքին, և կամ տասնեակ տարիներու հալածական ու սպառիչ կեանքը Հայրենի անմատոյց ծերպերուն, այսպէս գործնականապէս իսկ ցուցնելով թէ իզուր չէին նետուած արգասարեր սերմերը Թարգմանիչներու քառորդ դարեան հսկայական աշխատանքին:

Բոլոր անոնք որոնք այլընդայլոյ մտածումներով կը ճգնին տկարացնել Ղեւոնդեաններու զործին մեծութիւնը, քաղաքական իմաստութեան ճառերով, — հասկընալի որ ըլլայ ատիկա Հայաստանեայց Եկեղեցւոյ մէկ մեծագործութիւնը ստուերի մէջ ձգելու չարամտութեամբ —, իրենց համար միանդամ ընդմիջտ յոտակ ըլլալու է թէ Ե. գարու Հայաշխարհը չէր կրնար յառաջ բերել տարբեր քան այն ինչ որ իրագործեց Հայց. Լուսաւորչածին Եկեղեցւոյ առաջնորդութեամբ, պէտք է նկատի ունենան թէ իրագործուածը երբեք պաշտպանութիւնը չէր գասակարգի մը շահերուն այլ համայն Հայաստանեայց ժողովուրդի շահերուն: Ու եթէ այսպիսի համազգային ծառացումի մը նախաձեռնութիւնը սեպհականութիւնն է Հայաստանեայց Եկեղեցին, անոր համար որ կուսաւորչի. — Թարգմանիչներու սերունդ Հայ եկեղեցականութիւնը դարձած էր Հայ ժողովուրդի բիւրեղացած իմաստութիւնը, խղճմտանքի ձայնը, մանաւանդ անտիբութեան հատուածական բաժանումներու զբժրախտ այդ օքերուն: Հայ Եկեղեցին միակ լաստն էր, ուր Հայաշխարհի բոլոր տարակարծութիւնները կրնային լուծուիլ գաղափարականի մը միաւորութեան մէջ, որ վեր բռնէր այս ժողովուրդը դարերու մաշումին

դիմաց։ Հայաստանեայց եկեղեցին անկուսակցական, համայնատես, իրատես այն միակ խարիսխն էր որ կրնար զատորոշել այս ժողովուրդին չարք բարիէն։ Ու չատընականօրէն այս յատկութիւններով ու այսքան մեծ պատասխանատուութիւններու գիտակցութեամբ բեռնաւոր, մեծագոյն գաղափարականներու սլացիկ հոգիններու վազքը ըլլար վճռական ու անդիջող, կապարաձոյլ միաւորութեամբ իր մէջ ընդելուզելու այն ինչ որ իրն է ու վանելու ինչ որ չէ իր աշխարհէն — Հայ ժողովուրդի Գերազոյն Բարին — որուն անվարան խորթ կրնային մնալ բոլոր Վասակները, մարգերը հպարտ, բիրտ, փառասէր անձնականութեան, որուն համար ըլլան պատրաստ զոհելու ամէն արժէք ու մեծութիւն։

Ու Ղեւոնդեաններու գերազոյն այս վճռակամութեան առջին ոչ միայն խորտակութեան պատուարները ներքին դաւաճանութեանց, այլ նոյն ինքն մեր մեծ թշնամին, մինչև որ բարեդէպ օր մը ան կնքեց իր պարտութիւնը գաւչնագրով մը (\*), ուր ազատ կը հոչակուէր խիզճն ու պաշտամունքը, ուր կը սեւնային դաւաճանութիւնը զրբացած հոգիններուն, որոնք ի՞նչ մութ հաշիւններով չէին վարաններ ահաւոր օր մը խրել իրենց դաշոյնները իրենց համարին եղբայրներու կողերուն։

Յաղթանակած էր ի վերջոյ Թարգմանիչներու — Ղեւոնդեաններու հոգին իրենց արիւնով իսկ ոռոգուած Զայրենի հողին բարձրացնելով սրբութեան խտէալի, պայքարի, նահատակութեան յաղթական դրօշը, որ չի ճանչնար ու չի ճանչցան երբեք, պարտութիւն։ Ղեւոնդեաններէն յետոյ դարեր Զայաշխարհը ոտքին կոխանը եղաւ թշնամի վոհմակներուն, ու Զայը քալեց Ղեւոնդեանց լուսաւոր ուղիէն, բարձր բըռնած իր նահատակներու արիւնէն իսկ յառնող՝ իր ազգային ֆիզիք ու մանաւանդ հոգեւոր գոյութեան յաղթական դրօշը։

\* \* \*

Որքան տեղին է և իմաստուն մեր սիրեցեալ Վեհափառ Կաթողիկոսին Հայրապետական հրամանը Ս. Վարդանանց և Ղեւոնդեանց նահատակութեան 1500 ամեայ

(\*) Նուարսակի գաւնագիրը 484 ին։

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՎ. ԻՇԵ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԵՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. Մ Ա Ս

ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ Հ. ԱԿԻՆԵԱՆ

Հ. Ակինեան չըսեր, թէ ինչէն գիտէ որ Ղեւոնդ երիտասարդական տարիքին զրած է առաջին զիրքը։ Արդեօք Զօպանակին պատասխանելո՞ւ համար իր աշխոյժ միտքը անմիջապէս ձեւակերպած է այս գիւրին բացատրութիւնը։ Նման քենին Հ. Ակինեան յաճախ կը գործածէ իր զրութեանց մէջ, որուն քանիցս գեռ պիտի անդրադառնանք։

Այո՛, հնարամիտ Հայրը վստահ է որ Ղեւոնդ երիտասարդ տարիքին զրի առած է իր Պատմութիւնը։ Ուր ակնքախ է ոճի տարբերութիւնը, զգալի մասնաւորապէս Ղեւոնդի պարզութեան եւ Խորենացւոյ խրթնաբանութեան մէջ, հօն պէտք է նկատի առնել, որ Ղեւոնդ յօրինած է իւր Պատմութիւնը երիտասարդական հասակին, անմիջապէս Ագաթանգեղոսի և Սեբէսոի աղդեցութեան տակ» (204)։

Ղեւոնդ երիտասարդական ո՞ր տարի-

Յոբելինական տօնակատարութեան, երբ այսօր իր գաւակները Սփիւռքի ամայքներուն մէջ կ'ապրին աւելի, յուսահատութեան, պառակտումի, եղբայրատեցութեան եւ անխոստովանելի դաւաճանութեանց մութ օրեր։ Որքան հրահանգիչ է Սրբազնատառ իր կոնդակը ուր Ղեւոնդականներու ողին կը թելադրուի իրեւ անպարտելի զրահը մեր օրերու վշտուտին ու մեր պանդուխտի դառնութեանց դիմաց։

Գեղալլ Սրկ. ԳԱԲԻԿԵԱՆ